

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՀԱՌՈՐ

ԱԱՆ ՖԻՌԱՆՍԻՍԿՈՅԵՆ ԴԵՊԻ ՍԻԾՆԻ

•

Ֆիճի արեագարձային, ջրառատ, հաւառատ բուսականութեամբ կղզեխումբ մընէ, Բրիտանական դրօշին տակ: Աւնեցանք հինգ ժամուան չատ հետաքրքրական պատոյամ մը: Տիկուոյն բնիկները յաղթանդամ ու վայրիլակազմ են, մորթերնին թուխ, մազերնին ոգնիի մազերուն պէս ցից ու խիտ: շատ ծով են կ'ըսեն, կը բաւականան քիչով, գրեթէ երկրին ու բնութեան պարզեածով: Երկրը տակաւին անմշակ վիճակի մէջ է, ունի հանքային հարսութիւններ, սոկի և սօտա զորս անգլիացինները կը շահագարձեն: Առետուրը ամբողջ հնդիկներու ձեռքն է, անդացիները սոտիկան կամ պետական փոքր պաշտօնեաններ են: Բնիկները որ 9-10 հազար կը հաշուուին, անհետանալու վրայ են, կ'ամուսնանան հնդիկներու հետ ու կը ձուլուին անոնց մէջ: Միտունարական զործ գրեթէ անկարելի եղած է անոնց մէջ, վասնի գժուար է քրիստոնէացնել զիրենք: Կը հաւատան որ աշխարհի բոլոր չար ու վասակար բաններուն հնդիկները քրիստոնեաններուն Աստուածն է. իրենց աստուածը բարիքաններուն աստուածն է: Աւստրալիացի նամբորդ տիկին մը, որ շատ յաճախ հանգնուած է, բաւական հետաքրքրական բաններ պատմեց անոնց կրօնական ու ազգային հաւատալիքներու և սովորութեանց մասին: Մինչև Անգլիական գրաւումը, մարդկային զոներ կ'ընեն եղեր իրենց չառառւաններուն: Աւնին իրենց յատուկ ազգին ոգելից ըմպելի մը, պատրաստուած հօֆոնքին, խմելով կը զինովինան մարդիկ և կիներ, զգայազիրեկ կ'ըլլան, առտարաց պարեր ու արարութիւններ կը կատարեն. նոյնիսկ քրիստոնէացած բնիկներ կը մասնակցին այդ սագուռնական տօներուն: Քաշագին մէջ տեսանք օճառի և տախտակի գործարաններ: Քաշագը բաւական կոկիկ ու մաքուր է, խմելով կը աշակերն զուրս դեռ նամբանները լու վիճակ մը չունին:

Այստեղ ալ բնիկները Հօնոլուլուի նման նուազախումբով մեզ ընդունեցին և նուազախումբով ճամբու զրին:

Դեկտեմբեր 24ին, Աւրբաթ օրը առաւ հասանք Օքտիստ, նոր Զէւանսու, Ամերիկեան քաղաքի մը ապաւորութիւնը աւնեցայ, 350.000ի մօս բնակիչ ունի, երկիրը բաւական մշտկուած է, առաւ առարի և ոչխարի համեր ունի, սիրուն քաղաք մը: Կլիման մեղմ, արևադարձային, հարուստ հանքային ջրերով: Հրացապատուած բնութեան գեղեցիկ տեսարաններով: Ճամբորդներէն մէկը ըսաւ ինձի որ այստեղի ժողովուրդը չատ կը նմանի Լոնտօնի ժողովուրդին իր ապրելու կերպերով ու սովորութիւններով: Կան քիչ թուով բնիկներ, որոնք կ'ապրին քաղաքներէ հեռու: Հարիւր տարուան քաղաք է Օքտիստը, աշխարհի գեղեցիկ նաւահանգիստներէն մին: Անգլիացիները բաւական պատերազմած են բնիկներու հետ, մինչեւ որ վերջնականապէս հաստատուած են երկրի մէջ: Ամբողջ Նոր Զէլանտը ունի շուրջ մէկ միլիոն բնակիչ, որուն մէկ զիցիներովը կ'ապրի Օքտիստի մէջ: Քաղաքը չատ արագ յառաջ կ'երթայ, և բնակիչները չատ ուրախ ու երջանիկ են: Գրասաւը նաև համար տեսարժան վայրեր չատ ունի, անտառախիտքարձրութիւններով Հրացապատուած է քաղաքը: Եղեմ լեռան 644 սոք բարձրութենէն զիտեցինք քաղաքը, ուրկէ կը պարզուի լաւագոյն տեսարանը: Օքտիստը չքեզ ու լաւ ծրագրով կերտուած քաղաք մըն է. չատ զարմանալի է որ այս քաղաքին մէջ չկան հայեր:

ՍԻԾՆԻ: — Դեկտեմբեր 27ի առառուան ժամը 9ին հաւաը խարիսխ նետեց Արտնիի նաւահանգիստը: Ճամբորդներու զիմաւորութեան համար եկած մէծ բազմութեամբ ժողովուրդը, երբ կամուրջը ձգուեցաւ եղերքին, ներս խուժեց և ահա քանի մը վայրկեան ետքը արդէն շրջապատուած էի շուրջ երկուանեակ մը հայերով. չատերուն աչքերը ուրախութեան արցունքներով պրիմակուած էին, ամէն ինչ այնքան ընտանի ձեռով, որ կարծես տարիներով իրենց հետ եղած ըլլայի: բոլորին հետ ծանօթացանք ձեռքի սեղմումներով և մաքսատան պաշտօնական ձեսկերպութիւններէն եաք, եկեղեցական Աստհուրդի անդամները մեքենաններով մեզի տարին հոն՝ ուր օրոշուած էր ինձի համար բնակութեան իր վայր: Քաղաքի կեղրուական մասին մէջ յարկաբաժին մը, մասնաւոր պատրաստուած զրեթէ

տարիէ մը ի վեր, Տէր և Տիկ, Բանիկեանն ներու կողմէ:

Կէսօրուան ձաշերնիս ըրինք Եկեղեցական Խորհուրդի անդամներուն հետ, Պ. Բանիկեանի տունը, որ Խորհուրդի քարտուղարն է ու շատ յարգուած անձնուուրութիւն մը: Մելպուրնէն, հինգ հարիւր մզն հեռաւորութենէն, զիմաւորութեան եկած էին մասնաւոր յանձնախումբի անդամներ, զիմաւորութեամբ Պ. Բարսեղեանի որ տեղւոյն վարչութեան քարտուղարն է:

Ժամը 2.30ին որոշուած էր զիմաւորի ժողովուրդը բողոքական եկեղեցիի մը մէջ: Գացինք, կարճ արարողութենէ մը վերջ, որուն ընթացքին Բարեշնորհ Տրց Մ. Աւագ Մրկ, Յակոբեանը կարգաց Ս. Երուսաղէմի Պատրիարքական Տեղապահ Գեր. Տ. Եղիշէ Արքեպոս. Տէրտէրեանի Կոնդակը, Հակիմը ողջունի խօսքս ըրի իրենց: Ապա իշանք եկեղեցւոյ ներքենի արահը, ուր թէյասնդան պատրաստած էին հայ տիկիններ. բոլորին հետ ծանօթացանք մէկիկ մէկիկ:

Յաջորդ օրուրնէ սկսեալ, Ծննդեան Պատարագի պատրաստութեամբ զրազեցանք: Երկրորդ օրը իմ այցելութիւնս տուի կարենոր ազգայինի մը, Պր. Արթըր Ակիմեանին, Սերոստացի. Հան հաւաքուած էին չուրջ քսան հայեր, իր չքեղ բնակարանի ծաղկազարդ ու ւազանով պարտէզին մէջ: Արեւու ու զեղեցիկ օր մըն էր, ունեցանք հայկական խոռովածը, բարեկամական ու ազգային տաք մթնոլորտի մը մէջ, փոխադարձ բաժակաճառերով: Պր. Ա. Ակիմեան ազնուօրէն խօստացու ինձի օգնել իմ գործին մէջ: Լաւ տապաւորութեամբ բաժնուեցանք այդ տաքուկ միջավայրէն, յոյսերով առլի:

Ասոր Տարւոյ առթիւ Եկեղեցական Խորհուրդը սարքեց պարահանդէս մը՝ ուր զիմաւորեցի չուրջ երկու հարիւր հայեր: Պարահանդէսը աննախնթացօրէն յաջող արգիւնք ունեցաւ: Ծնորհաւորեցի զիրենք և Գալիֆորնիոյ իրենց եղբայրներուն սրտակից չնորհաւորութիւններն ու բարեները հաղորդեցի և նոյն սիրով իրենք ևս փոխադանցին: Ազերութիւնը շատ մեծ է գաղութին մէջ: Եկեղեցի մը ունենալու փափաքը ընդհանուրին միակ ու զերազանց փափաքն է:

Եկեղեցական Խորհուրդ. — Արամիի ափ

մը հայերը, ասկէ զրիթէ երկու տարիներ առաջ, իրարու ժօտ զալով օր մը, զաղափարը կ'ունինան կազմակերպուելու, եկեղեցի մը ու եկեղեցական մը ունինալու մտածումով, Կ'ընտրեն իրենց Եկեղեցական Խորհուրդը, անգաման կառավարութեան ժօտ հաստատել կուտան իրենց նորընտիր վարչութիւնը: Կը մշակեն նաև համառոտ կանոնագիր-Աշամանագրութիւնը մը: Բազուքական Եկեղեցիի մը հետ ալ պայմանաւորուելով, Կիրակի յետմիջօրէններուն կ'երթանոնց կ'ուրիշ կարգին աղօթելու և երգելու հայերէն Պատարագի ինչ ինչ մասիրը, աշխատելով մէկ կողմէ որ օր մը ունինան իրենց եկեղեցական պաշտօնեան: Եկեղեցական Խորհուրդը կը բազանայ հինգ անդամներէ. — Պր. Մ. Յակոբեան, ատենապետ, Նոր Զուղացիցի, քահանայի զաւակ և ունի Աւագ Սարկաւագի աստիճան, հաւասարագէս հմուտ հայերէն և անզլիերէն լեզուններու ու եկեղեցական արարողութեանց ու կարգ ու սարքերու: Հրատարակած է անզլիերէն լեզուով գրքոյիշներ, Հայ Եկեղեցւոյ և արարողութեանց մասին, անզլիախօս երիտասարգներու համար: Ատեփան Բանիկեան, քարտուղար, յոյժ ազգասէր ու եկեղեցական հայ մը, ուրուն նախանձայոյց ջանքերուն չնորհի գրեթէ իրականացած է կազմակերպութիւնը Եկեղեցական Խորհուրդին և եկեղեցականի մը Աւստրալիա զալը: Ինքը երբեմնի ընակիչ Երուսաղէմի, սրտին ամենամօտ Հաստատութիւնն է Արրոց Յակոբեանց վանքը, որուն օգտակար ըլլալու խոր հաւատքով կ'ուշխատին ինքը, իր ազնիւ Տիկինը և իր չորս զաւակները — երկու աղջիկ, երկու մանչ: Վահան Հանէսեան, զարձեալ եռանցուն, աշխատող, ազնիւ Եղիպատահայ մը: Կօլո Էտկար, յայտնի Պարսկահայ ընտանիքի զաւակ, խօստացած էր Եկեղեցւոյ շինութեան համար յատկացնել ձրի հոզ, բայց այդ հոզին հեռաւորութեան պատճառաւ, քաղաքի կեդրոնական մասէն և հաղորդակցութեան միջացներէն, խօստացած է զնորի 350 թղթոսկի կառուցուելիք Եկեղեցւոյ հոզին ու շինութեան համար: Արմէն Արգար, երիտասարդ Պարսկահայ մը: զանձառական Խորհուրդի:

Այս բոլորը շատ եռանդուն ու ազգանէր հայորդիներ, որոնք լծուած են Եկե-

զեցոյ համար հոգ մը զանելու կեղրոնաշիան չը անհիմ մէջ, որ առաջ եկեղեցւոյ շնութեան սկսեան համար:

Ամենէն երիտասարդ հայ զաղութն է Աւարտիոյ հայ զաղութը, վերջին պատշաճմէն յետոյ հաւաքուած ասդիէն անդին: Կարեար մէկ մասը Հնդկաստանի ու ձափայի նախկին հայեր են, որոնք քաղաքական ու տնտեսական անհպատ զրութիւններու սահեղծումով տակաւ առ տակաւ կը զաղմէն զէպի Աւարտիոյ: Այս երկիրը յառաջդիմութեան ճամբռուն վրայ է, աւելի ընդարձակ քան Միացեալ նահանգները, բայց հազիւ թէ 9 միլիոն բնակիչ ունի: Հայերը ամենէն պղտիկ ու ամենէն նոր զաղութը կը կազմեն: Մեծ թիւով Հրեաներ, Յայներ, Խոալացիներ ու Սիւրբացի և Լիբանացի քրիստոնեաներ կան:

Արտակ ամերիկան քաղաքները յիշեցնող վայր մըն է, մէկ ու կէս միլիոնէ աւելի բնակչութեամբ: Լօս Անձելըօփ նման ընդարձակ է և արագօրէն կը յառաջանայ: Կիման մեզ ու արեագարձային է, բնակչութիւնը ամբողջ ճերմակ: Աւստրալիոյ ամենէն մեծ քաղաքը և նաւահանգիստը նիւ Սառութ Վէջլլզ նահանգի մէջ: Անի ճարտարապետական ու վաճառականական մեծ կարելիութիւններ: Ամերիկայի ու Եւրոպայի զանազան երկիրներու հետ կապուած է ծովային ու օդային ճամբաներով: Բազմացեզ ու բազմալեզու այս քաղաքը մեծ ապագայ կը խոստանայ իր աշխարհագրական դիրքով ու բնական հարստութիւններով, որ տակաւ առ տակաւ շահագործուելու վրայ են: արգէն խոկ ամերիկան զրամագուխը սկսած է հոսիլ զէպի այս երկիրը, անոր բնական հարստութիւնները շահագործելու համար: Եեանքի մակարդակը արագօրէն կը բարձրանայ Ամերիկայի հետեւութեամբ: Կառավարութիւնը սրչած է այս տարի ընդունիլ Աւստրալիա կէս միլիոն մարդ: Կրնաք երեակայիլ թէ որքան պիտի աճին երկրին անտեսականն ու բնակչութիւնը յառաջիկայ քանի մը տարիներու ընթացքին: Հայերու համար ևս լուտուն մըն է ապաստանի, մանաւանդ երը նկատի առնենք Եւրոպայի ու Մերձաւոր Աշրկիք քաղաքական ու տնտեսական ապառազ վիճակը:

Առ այժմ հիւրն եմ Բանիկան ազնիւ ընտանիքն, որոնք մեծ ու փոքր ամէն կերպ կ'աշխատին հաճելի ու հանգիստ կեանք մը տալ ինձի այս երկրին մէջ: ամբողջ յարկաբաժին մը արամագրած են ինձի, ուրիշ յարկաբաժին մը պատրաստ կատարութիւններ արգիլուած են այս երկրին մէջ: Կիրակի օրերը Սինէմանները զոց են, հանգստի և տօնի օրերը շատ խաստութեամբ կը պահուին, բոլոր գործ արաններն ու շուկանները զոց են, ինչպէս նաև պաշտօնական տունները:

Մաստան, օտար եկեղեցիները անյարմար ըլլալով մեր կիրակնօրեայ պաշտամունքներուն: Առաջին հայկական Պատարագը ունեցանք նոր սարքուած աղօթատան մէջ Յունուար Զին, Ծննդեան տօնին առթիւ: Գաղութի հայութեան մեծամասնութիւնը նիրկայ էր, հաղորդուեցան գրեթէ բոլորը ամէն սեսի ու հասակի: Պատարագի ընթացքին շատերը արցունքու աչքերով կը հետեւէին: Հաղորդուողներու մէջ կար մէկը որ 55 տարիներէ ի վեր ոչ Հայ Եկեղեցի տեսած, ոչ ալ հաղորդուած էր: պատմական մեր այս Պատարագը շատ սրտառու ու սպեռիչ էր միանգամայն: Պատարագէն անմիջապէս յիտոյ սկսանք Տնօրնէքի, Եկեղեցական Առաջորդութիւններու ընկերակցութեամբ: ութուն ընտանիքի անուն և հասցէններ ունինք: ասոնցմէ զատ, շատեր ալ կան որ տակաւին անծանօթ կ'ապրին ու կամաց կամաց երեան կ'ելլեն: Ելլյուսանք որ մօտաւոր ապագային կարելի կ'ըլլայ սկսիլ շինութեան եկեղեցիի մը, որտի մը և երիցատան մը:

Աւստրալիոյ հայ զաղութը մեծնալու ճամբռու վրայ է: Կուգան ամէն կողմէ, եւրոպայի զանազան երկիրներէն, Սիւրբային, Լիբանանէն, Կիրասուէն, Եղիպատուէն, Ճնդկաստանէն, ճափայէն ու Չինաստանէն: Գաղութի անտեսական վիճակը միջակ է: Քանի մը տարիէն երբ ամէն մարզ կամաց կամաց տեղաւորութիւններ ու իրեն յատուկ սեփական գործը ունենայ, աւելի լաւ պիտի ըլլայ: Եկեղեցին միայն պիտի ըլլայ մեզ համախմբող վայրը այս երկրի մէջ: Աւստրալիական կառավարական օրէնքով ինչպէս կը հաւաստեն, ի հնուց անտի կիրակի օրերը եկեղեցի երթալը պարտաւորիչ եղած է: Աւստրալիական կուսակցական կազմակերպութիւններէ զատ ուրիշ կուսակցութիւններ արգիլուած են այս երկրին մէջ: Կիրակի օրերը Սինէմանները զոց են, հանգստի և տօնի օրերը շատ խաստութեամբ կը պահուին, բոլոր գործ արաններն ու շուկանները զոց են, ինչպէս նաև պաշտօնական տունները:

Մատղրած եմ քանի մը շարաթէն այցելել նաև Մելպուրն ուր կան շուրջ 60-70 հայեր, ինչպէս նաև Ատլախտ, որոնք անհամբեր կը սպասեն մեզ, ուր կան նաև մկրտուելիք երեխաներ: Սիւնիէն յիտոյ, Մելպուրն է Աւստրալիոյ երկրորդ մեծ քաղաքը:

Սլինի

ԱՐԴԻԿԻ Շ. ՎՐԴ.